

6123

ՀԱՅ ԶԵԶՈՔՆԵՐՈՒԻ
(02-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ)
ՀԱՄԱՁԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ
Կ Պ Հ Ը
Համայն Հայուրեան

Ամեն Խօմախիս Հայ ժաղամացիի պարտքն է
իր իրաւումները եւ պարտականութիւնները
ճամշնալ, պաշտպանել ու կատարել առնարար:



ՆԻԿ ԵԱՐԲ

1920

Այս զբանիկը ձրի կը զրկուի բոլոր անօնց,
որոնք իրենց անունը և հանունը կը դրկին:

2010

ՀԱՅ ԶԵԶՈՔՆԵՐՈՒԻ

2-24 (ՈՉ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ)

ՀԱՄԱՁԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Կ Ռ 2 Ը

Համայն Հայութեան

Ամեն նըմարիս Հայ ժաղաքացիի պարտին է
իր իրաւումքները եւ պարտականութիւնները
ճանչնալ պաշտպանել ու կատարել առնարար:



ՆԻՒ ԵՌԵՔ

1920

Այս գրքով կը ձրի կը դրկուի բոլոր անոնց,
որոնք իրենց անունը եւ հասցէն կը դրկեն:

ՀԱՅ ԶԵԶՈՔՆԵՐՈՒԻ

(ՈՉ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ)

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Հաստատուած 1919

ԻՆՉՈ՞Ի ԿԱԶՄՈՒԵՑԱԽ

Անվիճելի եւ անհերքելի իրողութիւն մ'է
որ աշխարհի ամեն կողմ ուր հայեր կան, Մե-
ծամասնութիւնը չեղոք է: Չեղոք ըսելով ոչ-
կուսակցական ըսել կուգենք եւ ոչ թէ անտար-
բեր կամ անոպ—այսինքն ճշմարիտ հայ. ան-
կեղծօրէն եւ ճշմարտապէս իր ազգը սիրող և
իր պարտականութիւնը կատարելու պատրաստ,
զոհող եւ զործող, առանց այս կամ այն կու-
սակցութեան, այս կամ այն բարեկամին, այս
կամ այն նկատումին եւ շահախնդրութեան սի-
րոյն:

Քաղաքական կուսակցութիւնները մեր ազ-
դին հազիւ 100ին տասը կը կազմեն: Սակայն
փոքրամասնութիւն ըլլալով հանդերձ միշտ աշ-

56203-ահ
12001
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՀՀ. Բիблиոտեկա
ՀԱՅՈ-ԱԲՎ ՀՀՊ
ՀԱՅ Ա. ՄԱ
ՅՈՒՆԻԿԱ



38527-67

խատած են տիրել եւ կառավարել մեծամաս-
նութիւնը՝ Աղքը:

Աղքային անցեալ երեսուն տարիներու ըն-
թացքին մէջ Հայութիւնը, կամաչ թէ ակամայ,
քաղաքական եւ բռնաւորական հարկադրումնե-
րու տակ ստիպուեցաւ լուր ու մունջ փոքրա-
մասնութիւնէ առաջնորդուիլ միշտ լաւը լու-
սարով, միշտ բարին ակնկալելով։

Յեղափոխական տարիներու միջոցին մեզ
կառավարել ջանացող փոքրամասնութիւնը չորս
կամ աւելի մասերու բաժնուեցաւ, եւ մինչեւ
ախօր նոյն բաժանումները կան։

Այդ ահ ու սարսափի տարիներուն մեր քա-
ղաքական կազմակերպութեանց գործունէու-
թիւնը նկարագրել ապագայ պատմագրին կը
թողունք։ Միայն խիստ ճօտիկ պատմութիւնը
պիտի յիշենք որ ամենուս օրով կատարուած է
եւ կը կատարուի տակաւին։

Աշխարհաւեր պատերազմին զինադադարի
կնքումը մեր առջեւ բացաւ մեր ամրող աղջա-
յին գոյութեան մէջ չտեսնուած տեսարան մը
— անհո՛ւն ովկիանոս թշուառութիւն մը.
մե՛րկ, անօ՛թի եւ անպատռուա՛ծ պաշտելի
մայրեր եւ քոյրեր, անթի՛ւ, անհամա՛ր հիւծ-
ուած եւ նուազած թանկագին որբեր, սպան-
նուած սիրելի հայրեր եւ եղբայրներ, միլի-
ոնաւոր քանդուած տուներ. մէկ խօսքով ոճիր
մը որուն նմանը չկաչ ամբողջ մարդկային
պատմութեան մէջ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ

Մեր քաղաքական կուսակցութիւնները նախ
քան պատերազմը զիրար հալածելու, բամբա-
սելու, զրպարտելու, մրոտելու եւ սպաննելու
աղասոտ գործը ամենայն կարգապահհութեամբ և
աչալրջութեամբ կը շարունակէին, եւ մենք ալ՝
չեղոքներս սրճարաններու եւ ճաշարաններու
անկիւնները իրարու կը գանդատէինք. մեր
դժբաղդ ազգին վիճակը կ'ողբայինք եւ կու-
սակցութիւնները իրենց աղջավինաս ընթացքին
համար կը մեղագրէինք: Բայց օր մը մեր մըո-
քէն չանցաւ թէ ի՞նչպէս կարող էինք դարձան
տանիլ մեր աղջային ողբալի կացութեան.
ի՞նչպէս կարող էինք լսեցնել մեր ճայնը իրա-
րու վնասող մեր կուսակցական եղբայրներուն.
ի՞նչպէս կարող էինք չեղոքացնել անոնց աղ-
ջավինաս պայքարը, եւ թէ ի՞նչպէս կընայինք
անոնց վատնած նիւթական ու բարոյական ու-
ժը օգտակարապէս ծառայեցնել մեր ցեղին։

Այս', չեղոքներս միշտ իրարու այս գան-
դատները կ'ընէինք առանց գործնական քայլ
մը առնել փորձելու, ակնկալելով որ օր մը
մեր կուսակցական եղբայրները պիտի խելա-
բերէին, իրենց կործանարար ընթացքը պիտի
թողուին եւ խսկապէս ազգօգուտ եւ ազգաշէն
գործի պիտի սկսէին։ Միշտ կը լուսացինք որ
անկարելի էր որ այս կուսակցամոլութիւնը եր-

կար շարունակէր, եւ թէ վերջապէս իրաւախու-
հութեան գետին մը պիտի գտնէին որուն վրայ
պիտի կարենային եղբայրաբար եւ համերաշխ
գործել: Սակայն այդ ցանկալի օրը երբեք չե-
կաւ: Ընդհակառակը, անոնց յարաբերութիւն-
ները օր ըստ օրէ աւելի վատթարացան եւ ան-
տանելի ու սարսափելի տեսարաններու առջեւ
կը գտնուինք ալսօր: Տեսէք ինչպէս դեռ անոնք
մեր դրամներով կը շարունակեն բարձրասանք-
ներով, զրպարտութիւններով, սուսերով, հայ-
հութիւններով եւ սպառնալիքներով լի թեր-
թեր մրոտել: Տեսէք ինչպէս սրահներ կը վար-
ձեն եւ այսուեղ զիրար բղքտելով կը խայտա-
ռակեն վիրաւոր եւ տառապեալ Հայութեան
վարկն ու պատիւր: Եւ չկայ ամենալօտ յոյս
մը իսկ ապագային մէջ թէ անոնք պիտի կա-
րենան կամ ուզեն օր մը համաձայն ազգօգուտ
գործի ձեռնարկել:

ՅՈՌԵՏԵՍՈՒԹԻՒՆ ԶԷ ԱՅՍ

Եթէ մեր կուսակցական պարոնները Ազգա-
յին այս ամենասարսափելի օրերուն մէջ, ի տես
հաղարաւոր հոգեհատորներուն արիւնլուայ,
խեղճ եւ թշուառ վիճակին, Հայրենիքի քար-
ու քանդ դիրքին եւ մեր ազատութիւնը մազէ
կախուած կացութեան մէջ չեն խղճահարիր,
չեն սթափիր, չեն համերաշխիր, այլեւս ո՞ր
բանական Հայը կարող է բարիք ակնկալել ա-

նոնցմէ: Կարդացէք անոնց թերթերը, ներկայ
գտնուեցէք անոնց ժողովներուն, տեսակցեցէք
անոնց իւրաքանչիւրին հետ եւ դուք պիտի հա-
մոզուիք որ անոնց ներքին Հալը կուրցած է.
թէ անոնք հայրենաբիրութիւնը, եղբայրսիրու-
թիւնը, ազգաշինութիւնը՝ զիրար անուանար-
կել, սպառնալ, բամբասել, մրոտել կը հաս-
կընան եւ ուրիշ ոչի՞նչ:

Չեզոքնե՛ր, աշաւոր եւ յդի օրերու մէջ
կ'ապրինք. մեր ազգային ներկայ սոսկալի
վայրկեանը պէտք է բանայ մեր աչքերը: Լճ-
բըռնենք որ այլեւս Հայ քաղաքական կուսակ-
ցութիւնները մազի չափ պիտի չչեղին իրենց
ազգավանս ընթացքէն, քանի որ Հայութեան
մեծամասնութիւնը՝ չեզոք մասով թուլամորթու-
թեամբ անկազմակերպ կը մնայ: Ընթանենք որ
մինչեւ որ մեր ազգը ինքզինքը չկազմակերպէ
եւ իր ճակատագիրը իր ձեռքով տնօրինելու
համար ոտքի չկանգնի՝ արժանի է այս ողբալի
վիճակին, եւ թէ ի զո՞ւր է Հայ քաղաքական
կուսակցութիւններին ուեւ բարիք, միութիւն
եւ համերաշխութիւն ակնկալել:

Ակնարկ մը նետեցէք Ամերիկահայ գաղու-
թին վրայ: Ի՞նչ կը տեսնենք:

Երկու կաթողիկոսական առաջնորդներ:
Երեք Կարմարի Խաչ:

Ինչո՞ւ: Որպիհետեւ չեզոքներս կազմակեր-
պուած չեն եւ հետեւարար ձայն ու ազդեցու-
թիւն չունին:

Նիւ Եռքի մէջ մէկ եկեղեցի բաւական էր .
սակայն կուսակցականները պարտադրեցին
հաստ մ'ալ ունենալ . եւ ունեցան: Հետեւա՞նքը:
Ամսական \$350 աւելորդ ծախք: Գումար մը որ
կանոնաւորապէս ամեն ամիս նիւ Եռքի հա-
յութիւնը կարող էր զրկել մեր գժբաղդ սիրե-
լիներուն, բայց այսօր ամենայն կանոնաւորու-
թեամբ ամեն ամիս ամերիկացի մը գրպանը կը
լեցընեն զուր տեղը, անպէ՞տ տեղը: 350 տո-
լար փացնել ամէն ամի՞ս երբ մեր որբերը ա-
նօթի, մերկ եւ բոպիկ են . . . :

Ի՞նչպէս կարելի եղաւ ընել այս:

Շատ պարզ է պատասխանը.— Զեզոքներս
կազմակերպուած չեն եւ ձայն չունինք:

Ազգային քաղաքական այսպիսի փափուկ
ժամանակի մէջ ունինք երկու պատուիրակու-
թիւններ, երկու հակառակ քաղաքականութիւն-
ներ եւ հետեւարար ազգային շահերու ահազին
կորուստներ: Ինչո՞ւ:

Որպիհետեւ հայ չեզոքներ ոչ մի տեղ կազ-
մակերպուած ենք, ուժ չունինք, եւ ոչ ոք կա-
րեւորութիւն կուտայ մեզ:

Եթէ Ամերիկայի «Ազգային Միութիւն»ը
փոխանակ կամայական եւ ապօրինի կազմուե-
լու՝ ընտրուէր ամբողջ գաղութէն օրինաւորա-
պէս, այս անկերպարան ազգային վիճակը պի-
տի չունենայինք այսօր: Ինչո՞ւ ըըրինք, ին-
չո՞ւ ընտրեցինք, ինչո՞ւ չպահանջեցինք:
Պատասխանը կրկին նոյն է.— Կազմա-

կերպուած չեն եւ կետեւաբար մեր իրաւուն-
քին եւ պարտականութիւններուն տէրը չենք:

Դեռ կարելի է երկարել այս ողբայիլ վի-
ճակներու ցանկը, բայց բաւական է համոզելու
մեր չեզոք եղբայրները եւ քոյրերը որ այլեւս
կազմակերպուելու ժամանականութիւնը:

Այս իրողութիւնը ա' յնքան պարզ, ա' յն-
քան ճշմարիտ եւ այնքան ազդու է որ անկա-
րելի է հակառակը փաստել:

Այս աստիճան պայծառ ճշմարտու-
թիւն մ'է, որուն առջեւ ամեն անկեղծ եւ հայ-
րենասէր չեզոք՝ ոչ-կուսակցական հայեր պէտք
է խոնարհին, խորհին եւ լսեն:

Մենք տւրախ ենք խոստովանելու որ անոր
անդիմադրելի ուժին առջեւ խոնարհեցանք եւ
կազմեցինք Հայ Զեզոքներու Համազգային Մի-
ութիւնը:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հայ Զեզոքներու Համազգային Միութիւնը
կազմուելէ առաջ, իբր անհատներ ի՞նչ որ ը-
սէինք, ինչ դիտողութիւն որ ընէինք, մեր կու-
սակցական եղբայրները արհամարհական լուս
ժպիտով մը կը պատասխանէին մեզ: Սակայն
հիմա բոլորն ականչի փոխուած են. բոլորն ալ
գործի վրայ են համոզելու մեղ թէ հարկ չկայ

ուրիշ «կուսակցութիւն» մը սկսելու, քանի որ
արդէն չորս հատ կան»։ Զեզոքները կազմա-
կերպելու հարկ չկայ եղե՛ր։

ի՞նչ փոփոխութիւն . . . :
 Հապա՞ մենք՝ չեզոքներս՝ իրենց համար
 սատկածներ էինք. Հապա մենք իրենց կարծի-
 քով «արջատ» ներէն առելի արդէք չունէինք . . . :

ի՞նչ է այս հետաքրքրութեան եւ փոփո-
խութեան պատճառը: Բայց աւելի ծիծաղկելին
կայ: Նախ քան Զեզոքներու կազմակերպութեան
մէր քաղաքական կուսակցութիւնները անդա-
դար իրենց թերթերուն մէջ, բեմերուն վրայ
կը քարոզէին չեզոքներուն՝ ազգային գործերով
հետաքրքրութիւն, անտարբերութիւնը թողուլ ե-
օդակար անդամներ դառնալ հայութեան: Ի-
րենց այդ փափաքը ահա՛ չեզոքները կը կատա-
րեն վերջապէս կազմելով Հայ Զեզոքներու Հա-
մագդային Միութիւնը. ուրեմն ինչո՞ւ փոխա-
նակ ուրախանալու կը սրտմտին: Ինչո՞ւ չեն
հրճութիր երբ չեզոք հայերն ալ իրենց ազգային
պարտականութիւնը կատարելու համար կը
կազմակերպուին, — բան մը որ իրենց ալ «ցան-
կութիւն» էր անցեալին մէջ: Ինչո՞ւ անոր
պէտքը չեն տեսներ այլեւս ներկայիս մէջ:

Իրենց սրտմառութեան եւ համոզումի վո-
փոխութեան պատճառը մեզի լաւ ծանօթ է:
Անցեալին մէջ անոնց չեղոքներով հետաքըրե-
րուելուն պատճառը զանոնք կուսակցական ը-
նելով, գգուրտուքի ասպարէզին մէջ նետել

էր, եւ ոչ ուրիշ բան: Բայց բանից դուրս եկաւ
որ չեղուները ազարակապանին նման(*) իրենց
կարծածին չափ անխելք չէին եւ ատոր կենդա-
նի վկա՞՝ Հայ Զեղոքներու Համազային Մի-
ութիւնը:

ԱՆՀԵԹԵԹ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԸ

Ուրիշ առարկութիւնն մ'ալ Հայ չեղոքներու
(ոչ կուսակցական) համազգային միութեան
դէմ: Յաճախ կը հարցնեն, «Ո՞ւր էին մինչեւ
հիմա չեղոքները»: Ասկէ աւելի անմիտ եւ ան-
իմաստ հարցում կարելի չէ երեւակայել: Զե-

(*) Երկու ճամբորդներ կ'իջևանին ագա-
րակի մը մէջ եւ գիշերելէ վերջ՝ կը մտադրեն
յաջորդ օրը ճամբառ ելլել։ Ազրարակապանը
ճամբորդին մէկուն առանձին կը հարցընէ .—
«Ի՞նչպիսի մէկն է ընկերդ»։ «Իշուն մէկն է»,
կը պատասխանէ ճամբորդը։ Եթոյ ագարակա-
պանը առանձին միւս ընկերին կը հարցնէ .—
«Ի՞նչպիս մարդ է ընկերդ»։ «Շան մէկն է», կը
պատասխանէ միւս ճամբորդը։ Բնիթրիքի ժա-
մանակ ագարակապանը մէկուն առջեւը խոռ
կը դնէ, իսկ միւսին՝ ոսկոր։ Մենք բնաւ-
նախատելու կամ վիրաւորելու նպատակով մէջ
չըերինք այս առակը, աղև՝ մեր ըսածը աղ-
դուօրէն բացատրելու եւ կուսակցականներու

զոքները՝ «Հ-կուսակցականներն էին որ մեր
ազդին յեղափոխական կեանքի ընթացքին մա-
տակարարեցին հերոսներ, կռուողներ, ուստե-
լիք, դրամ եւ այլ կարեւոր պէտքեր։ Անոնք
որ մօտէն ծանօթ են մեր յեղափոխական կեան-
քին, լաւ գիտեն որ երկրի մէջ կռուող, պայ-
քարող, տառապող կարիճներու մեծագոյն մա-
սը երբէք կուսակցական խելագարութիւնը չու-
նէին։ Անոնք երբէ՛ք կարեւորութիւն չընծայե-
ցին ուեէ կուսակցութեան անունին կամ դրօ-
շին։ Անոնց համար միայն մէկ բան նուիրական
էր — կռուիլ վաստ եւ բնանաւոր Թուրքին դէմ։
Երբ մեր անձահ հերոսներու կեանքը գրէ ան-
նախապաշար ապագան — որոնց անունները կը
շահագործուին այսօր այս կամ այն կուսակ-
ցութեանց կողմէ եւ որոնցցով կ'ուզեն փառա-
ւորուիլ — այո՛, երբ անոնց կեանքը գրուի,
այն ժամանակ պիտի տեսնուի որ անոնք դրա-
հացրենասէր յեղափոխականներ էին եւ ուրիշ
ոչինչ։ Եթէ անոնք կուսակցութեան մը անունը

ընթացքը՝ իրարու հանդէալ՝ լաւագոյնս պատ-
կերացնելու համար։ Ու կարելի՞ է ուրանալ ա-
նոր ճշմարտութիւնը։ Տեսա՞ծ էք Հայ քաղա-
քական կուսակցութիւն մը որ հաւանի ուրիշ
կուսակցութիւն մը, կամ բարեկամական խօսք
մը ունենայ անոր համար։ Անոնք միշտ առատ
ատելութիւն, միշտ առատ նախատինք ունին ի-
րարու հանդէալ։

— 12 —

կրեցին իրենց գործունէութեանց մէջ, այդ եր-
բէ՛ք չնշանակեր որ որոշ կուսակցութեան մը
պատկանելուն համար կռուեցան եւ թէ՛ եթէ
չպատկանէին պիտի չկռուէին։
Անոնք Հայութեան կը պատկանին եւ ո՛չ
թէ կուսակցութիւններուն։
Յեղափոխութիւնը իր կենսական արիւնը և
սուունդը միշտ Հայ համայնքէն ստացաւ։ Հայ
արհեստաւորը, ծաղկը, կրօնաւորը, մտաւո-
րականը, ուսանողը, շինականը, հարուստն ու
աղքատը եւ այն, բոլորն ալ առաւել կամ նը-
ւազ չափով բերին իրենց բաժինը եւ տրամա-
դրեցին Հայ յեղափոխութեան եւ առանց անոնց
ձեռնտուութեան կարելի էր ոչինչ ընել։ Հա-
կառակը պահանջնելը և պնդելը բացարձակ բար-
րանջանք մ'է։ Եւ ապացոյցը շատ պիտի չու-
շանայ եթէ ներկայ կուսակցական ընթացքը
յամառօրէն շարունակուի։

Ահա՛, այդ Հայ համայնքն է որ կը կադ-
մակերպուի «Հայ չեղոքներու (ոչ-կուսակցա-
կան) Համազարյին Միութիւն» անունով, ո-
րովհետեւ քաղաքական կուսակցութիւնները,
որոնց մինչեւ հիմա օգնած, սնուցած եւ պահ-
պանած էր, իր վստահութիւնը եւ ուժը չարա-
չար գործածեցին եւ կը գործածեն դեռ։

ԽՆՉՈՒԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆՑ ԶՄԻԱՑԱՆՔ

Ոմանք առարկեցին թէ ինչո՞ւ՝ փոխանակ

— 13 —

չեղոքներու առանձին կազմակերպութիւն մը
հիմնելու՝ արդէն կազմակերպուած կուսակցու-
թիւններէն մէկուն չժիացանք: Այս հարցումը,
անկասկած, կուսակցականները մէջտեղ նետե-
ցին, սակայն գտնուեցան կարդ մը բարեմիտ
չեղոքներ որոնք անկեղծօրէն դրին այդ հարցը:

Որո՞ւն ընկերանայինք:

Եթէ Դաշնակցութեան միանալինք, այդ
մեր միացած բոպէին պարտ էինք պայքարիլ
Ռամկալարին, Վերակազմեալին և Ս. Դ. Հըն-
չակեանին դէմ, որովհետեւ Դաշնակցութեան
համար այդ երեք կուսակցութիւնները անար-
ժէք ոչնչութիւններ են. յետադիմականներ են:
ինքը՝ Դաշնակցութիւնը՝ Հայկական «Ալֆան
եւ Օմեղան» է:

Որո՞ւ ընկերանալինք:

Եթէ Վերակազմեալ Հնչակեան ըլլալինք,
պարտ էինք պայքարիլ եւ արգիլել Դաշնակցու-
թեան եւ Ս. Դ. Հնչակեանութեան դաւանած
ընկերվարական ու պօլչելիկեան վարդապետու-
թեան մուտքը Հայոց մէջ: Ռամկալարութեան
դէմ պիտի մաքառէինք, որովհետեւ անոնք դէն-
քի չեն հաւատար:

Որո՞ւ ընկերանայինք:

Եթէ Ռամկալար ըլլալինք, բուռն պայքար
պիտի մէկինք Դաշնակցութեան եւ Ս. Դ. Հըն-
չակեանութեան դէմ իրենց միջազգայնական
դաւանանքին համար, եւ Վերակազմեալներու

դէմ՝ իրենց շարքերուն մէջ ոճիրի հետքեր գըտ-
նուելուն համար:

Որո՞ւ ընկերանայինք:

Եթէ Ս. Դ. Հնչակեան ըլլայինք, պար-
տաւոր էինք կուսիլ Վերակազմեալներուն եւ
Ռամկալարներուն դէմ, որովհետեւ միջնադար-
եան յետադիմականներ, աղաւազաշտներ են ա-
նոնք: Իսկ Դաշնակցութիւնը պիտի ատէինք,
որովհետեւ ընկերվարութեան դիմակին տակ
ծածկուած աղգայնական կազմակերպութիւն
մընէ:

Կարելի՞ էր անկեղծ, ազգասէր, իրենց
մերկ եւ անօթի սիրելիներու օգնութեան հաս-
նելու փափաքող եւ ապագայ ազատ Հայաստա-
նը խաղաղ յառաջդիմութեան մէջ տեսնել ցան-
կացող չեղոքներուն՝ վերը նկարադրուած Հայ
քաղաքական կազմակերպութեանց միանալ:

Անտարակոլս, ո՛չ:

Կարելի՞ էր նաեւ լուռ նստիլ առանց ի-
րենց ազգային պարտականութիւնը կատարե-
լու: Հազար անգամ ո՛չ:

Ուրեմն, ահա՛, այդ պատճառով հիմնեցին
Հայ Զեղոքներու Համազգալին Միութիւնը:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայ Զեղոքներու Համազգային Միութիւ-
նը չորս անխախտ եւ անփոփոխելի նպատակ-
ներ ընտրած է, որոնք են՝

ՆՊԱՏԱԿ Ա.

Ի մի հաւաքել եւ կազմակերպել բոլոր Հայերը որոնք Հայ քաղաքական կազմակերպութեանց չեն սպատկանիր:

Այսինքն, կազմակերպել կին թէ մարդ, ոռոնք Հայ անունը կը կրեն իրենց անձին վրայ եւ իրենց սրախն մէջ ու պատրաստ են աշխատիլ եւ զոհել իրենց ապրին բարելաւութեանը համար եւ սակայն չեն համակրիր քաղաքական կուսակցութեանց ընթացքին եւ գործելու եղանակին:

Այսպիսիներու թիւը ահապին է մեր ազգին մէջ, եւ որովհետեւ կազմակերպուած չեն, զիրար չեն ճանչնար ու չեն կրնար գործակցիլ. Հետեւարար, անոնց օգտակարութիւնը խիստ անհան է բաղդատամար իր կազմակերպուած վիճակին մէջ տալիք օգուտներուն:

Աչա՛, այսպիսիներուն սիրով կոչ կ'ընէ Հայ Զեղոքներու Համազգային Միութիւնը միանալ եւ գործակցիլ:

ՆՊԱՏԱԿ Բ.

Ամբողջական Հայաստանի ազատութիւնը եւ անոր խաղաղ գարգացուած. եւ այս մշտական ու անխախտ պահելու համար, բնաշրջական օրէնքի համաձայն՝ մեր քաղաքական ընթացքը պիտի ճշգենք Ազգին քաղաքական, տնտեսական և մտաւորական զարգացման աստիճանին համեմատ:


Այս երկրորդ նպատակին վրայ կ'արժէ որ ուշադրութեամբ խորհրդակցին մեր չեզոք ազգակիցները: Այս նպատակով կը յայտարարենք մեր քաղաքական հանգանակը. «Բնաշըրջական օրէնքի համաձայն մեր քաղաքական ընթացքը պիտի ճշգենք մեր ազգին մտաւորական, նիւթական եւ տնտեսական զարգացումի աստիճանին համեմատ»:

Ինչո՞ւ կոռուիլ բանի մը վրայ որ գոյութիւն չունի դեռ: Ինչո՞ւ ծայրայեղութենէ ծայրակեղութիւն դլորուիլ:

Մեր կուսակցութիւններէն ոմանք ընկերվարութիւն կ'ուզեն ապագայ ազատ Հայաստանի համար եւ ողի ի բոլին կը ջանան հակառակը պնդողին գլուխը տրորելու: Ոմանք աւ իրար կ'անցնին Հակա-ընկերվարական կառավարութիւն մը ունենալ եւ ամեն տեսակ սուստ ու փուտ պատճութիւններով կը ջանան վարկարեկել իրենց հակառակորդները եւ անոնց համումները:

Այս անտեղի պայքարը խիստ վնասակար է մեր ազգին, մանաւանդ այս վերածնունդի ըրջանին մէջ, երբ մեր ամբողջ կորովը կեղրուացնելու ենք վերաշնուռութեան, կրթութեան եւ զարգացման համար:

Մենք նախ ամեն կերպով նկատի պիտի առնենք մեր ազգին մտաւորական, տնտեսական եւ քաղաքական վիճակը և այս ամենը պահպանի ու բոշութեան համար անդուժին վրայ, յառաջդիմութեան սանդուխին:



դէպի վեր, քա՞նի ապահով քայլեր կրնանք
առնել առանց լինասի: Երբ ազգովին համոզում
գոյացնենք, պիտի քայլենք դէպի ծրագրուած
նպատակը: Մէկ խօսքով, խնդիր չէ թէ մեր
ազգին մէջ գտնուած փոքր մաս մը որքան յա-
ռաջացած լինի տնտեսապէս կամ մտաւորապէս,
կամ թէ քաղաքական ինչ հայեցքներ ունի,
այդ երբէք չկրնար ամբողջ ազգին կարողու-
թիւնը ու կամքը դատելու եւ կշռելու չափն ըլ-
լալ: Քաղաքական մեծ քայլ մը առնելու համար
ազգին պէճ մասը պէտք է պատրաստ ըլլայ ու ոչ
թէ փոքր մաս մը ջանայ մեծամասնութիւնը իր
ետեւէն քաշել եւ ազգային քառ մը ստեղծել:
Հայ Զեղոքներու Համազգային Միութիւնը եր-
բէք պիտի չչեղի այս ուղղութենէն եւ իր ամ-
բողջ կարողութեամբ պիտի հսկէ անոր վրայ և
թոյլ պիտի չտայ ուեւէ մէկուն ուեւէ ժամանակ
հանրութեան աչքէն հեռացնել այս սկզբունքը:
Մենք դէմ չենք նոյն իսկ ամենածալրայեղ վար-
դապետութեանց եւ սիսթիմներու երբ մեր ազ-
գին միտքը հասունցած է եւ պատրաստ է որ-
դեգրելու գանոնք:

ՆՊԱՏԱԿ Գ.

Արգելք հանդիսանալ ուեւէ ձեռնարկի, որ
կը ձգտի վնասել ազգային շահերուն:

Այս նպատակը մաս մը չեղոքներու սիրտը
թունդ հանեց, կարծելով որ մենք ալ կուսակ-
ցականներու նման պիտի պայքարինք, բոնազ-

բօսիկ կոիւներ պիտի ստեղծենք եւ հուսկ չետոչ
կուսակցականներէն տարբերութիւն պիտի չու-
նենանք: Կարգ մը կուսակցականներ ալ չեղոք-
ներու այս անտեղի վախը հայարեցին, յու-
սալով որ այդպէսով կրնային կասեցնել ար-
դարութեան եւ ճշմարտութեան յառաջդիմու-
թիւնը: Այս, մեր երրորդ նպատակն է արգիւել,
մեր ամբողջ ուժով, բոլոր վնասակար ձգդ-
տումները, որոնք կարող են սպառնալ կամ
վտանգնել Հայութեան շահերը, որ կողմէն ալ
գան անոնք:

Ինչպէս:— Ինչ կերպով որ պէտք է:
Եթէ վտանգը տնտեսական է՝ դրամով. ե-
թէ արտաքին է՝ ուժով. եթէ ներքին է՝ քուէով:
Ազնիւ պայքարը սուրբ է: Պայքարը կեանք
է: Երբ պայքարը դադարի՝ կեանքն ալ կը
գաղքի: Մեր սիրտն ու թոքերը կը պայքարին
բնութեան տարերքներու դէմ, որպէսզի ապ-
րինք: Նոյնպէս ամեն Հայ պարտական է պայ-
քարելու վնասակար տարրերու դէմ, որպէսզի
Հայութիւնը ապրի:

Ազնիւ եւ անկեղծ պայքարը միայն կարող
է գաղքեցնել եւ ոչնչացնել կեղտուու եւ վնա-
սակար պայքարը:

Պայքարելէ չվախնանք երբ մեր ազգին
շահն է խնդրի առարկան: Պայքարելէ չքաշ-
ուինք երբ մեր ազգին ուժերը վաստող տարրեր
գոյութիւն ունին մեր մէջ:

Երեւակայեցէք այն ցանկալի օրը, երբ բո-

լոր ոչ-կուսակցական Հայերս կազմակերպը-
ուած, զօրացած կը բարձրացնենք մեր համազ-
գային հեղինակաւոր ձայնը եւ կոչ չ'ուղղենք
մեր կուսական կուսակցական եղբայրներուն,
«Դադրեցուցէ՛ք ձեր ազգավնաս գործունէու-
թիւնը, եթէ ոչ կը դադրեցնեք ձեզ: Ազգօդուտ
գործեցէք, ու պիտի սիրենք եւ օգնենք ձեզ»:

Ի՞նչպէս պիտի դադրեցնենք անոնց ազգա-
վնաս գործունէութիւնը եթէ անոնք չլսեն մեր
կոչը: Խիստ դիւրաւ: Պիտի զլանանք անոնց մեր
նիւթական եւ բարուական օգնութիւնը եւ ա-
ջակցութիւնը: Ո՛չ մէկ չեղոք Հայ պիտի կար-
դաց անոնց թերթերը, ոչ մի չեղոք Հայ պիտի
ներկայ դանուի անոնց ժողովներուն, ոչ մի
չեղոք Հայու ըռաման պիտի մտնէ անոնց կու-
սակցական դանձը, եւ ոչ մի չեղոք Հայու քուէ
պիտի տրուի ի նպաստ անոնց:

Անոնք կամ պէտք է լսեն մեր ձայնը եւ ըզ-
դաստանան, եւ կամ հակառակելով տկարանան
ու սմբին:

Երբ չեղոքներս բոլորովին կազմակերպը-
ուինք, պիտի չարտօնենք որ մեր անուամը խօ-
սին: Անոնց ամենուն բերնի ծամոցն է հիմա,
«Ազգը մեր հետն է», մինչդեռ իրենք լաւ գի-
տեն որ ացգալէս չէ:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒՐԸ

ՄԵՆՔ՝ չեղոքներս խորհա՞ծ ենք երեշք թէ

— 20 —

Հայ քաղաքական կուսակցութիւնները ինչո՞ւ
կը կոռուին իրարու հետ: Ո՛չ:

Եթէ խորհած ըլլայինք, շատոնց չեղոքնե-
րու միութիւն մը պիտի կազմէինք: Կուսակցա-
կաններու կռուի առարկան մենք՝ Զեզոֆներս,
ենք: Անոնք կը կոռուին մեր դրամին, մեր քը-
ւէին եւ մեր համակրութեան վրայ: Իբրեւ թէ
անօդնական ոչխարներ ըլլայինք, որ մեզ տի-
րանալու համար գայլեր իրարու հետ կռուէին:
Այս նմանութիւնը կրնայ խիստ թուիլ ոմանց,
բայց բացարձակ ճշմարտութիւն մէ՛: Կը կըրկ-
նենք. կուսակցութիւնները չեղոքներու դրա-
մին, քուէին եւ համակրութեան համար կը կըռ-
ուին իրարու հետ: Եթէ անոնք ազգին սիրոյն,
այսինքն մեծամասնութիւն կազմող չեղոքներու
սիրոյն, զանոնք կրթելու, բարձրացնելու եւ
ազնուացնելու սիրոյն գործէին, ի՞նչ հարկ
կար բզքառուելու, ծեծկուելու, բամբասելու,
հայհոյելու եւ մրուելու: Այդ կերպով ո՛չ ազգ
կ'աղատի, ո՛չ մերկը կը հագուի, ո՛չ անօթին
կը կշտանայ, ո՛չ որբը կը կըթուի եւ ոչ ալ
այրին կը մսիթարուի: Հետեւարար ժամանակ
է որ ոչ-կուսակցականներս մեր գլխուն ճարը
նայինք:

ԱՆԽՈՀԵՄ ԿԱՐԾԻՔ ՄԸ

Շատեր կ'առարկեն թէ, «Թէեւ լաւ է Հայ
Չեղոքներու համազային Միութիւնը եւ իր

— 21 —

նպատակները, սակայն այլեւս ի՞նչ պէտք կայ, վաղը Հայաստան պիտի ազատի եւ բոլորս ալ կը թողունք կ'երթանք»:

Այս խիստ անխոհեմ ասութիւն մէկ։ Այս-պէս խօսողը կը ցուցնէ որ ինք չէ ըմբռնած ազ-գային կացութիւնը, չէ ուսումնասիրած մեր ցաւերուն պատճառը, չէ փնտուած զանոնք բու-ժելու դարձան մը։

Հայ Զեզոքներու Համազգային Միութիւնը միայն արտասահմանի Հայոց կազմակերպու-թեան համար չէ հիմնուած, այլ բոլոր աշխար-հի ոչ-կուսակցական Հայերը իրար կապելու համար։

Վաղը՝ ապագայ ազատ Հայաստանի մէջ՝ եթէ անկազմակերպ վիճակ մը ունենանք՝ Եւ-րոպայի, Եգիպտոսի եւ Ամերիկայի մէջ երեւ-ցած կուսակցական տղեղ եւ ազգավնաս պայ-քարը անհամեմատ մեծ չափով հոն ալ պիտի սկսի եւ զո՞ւր տեղ պիտի անցնին տարիները, պիտի վասնուին ազգային ուժեր եւ մեր աւե-րակ Հայրենիքի վերաշնութիւնը պիտի կա-դա։

Հայաստանի մէջ ոչ-կուսակցականներու կազմակերպութիւնը շա'տ աւելի կենսական պէտք մ'է քանի արտասահմանի մէջ։

Եթէ ոչ-կուսակցական Հայերը կազմակեր-պուած ըլլային անցեալին մէջ, արտասահմանի մէջ, Հայը Հային դէմ, գործուած ոճիրներ տեղի պիտի չունենային, որովհետեւ կուսակ-

ցութիւնները պիտի չհամարձակէին չանսալ կազմակերպուած մեծամասնութեան կամքին։

Եթէ ոչ-կուսակցականներու միութիւնը առաջուց գոյութիւն ունենար, այսպիսի փա-փուկ ժամանակներու մէջ, երկու պատգամա-ւորութիւններ, երկու հակառակ քաղաքակա-նութիւններ եւ ազգային ուժերու վատնում պի-տի չլինէր։

Եթէ ոչ-կուսակցականներու միութիւն լի-նէր Ամերիկայի մէջ ապօրէն եւ անկանոն «Ազ-գային Միութիւն» մը պիտի չունենայինք եւ հետեւարար անոր հետեւող վնասներէ եւ աղ-տոտ պայքարներէ ազատ պիտի մնայինք։

Եթէ ոչ-կուսակցականներու Համազգային Միութիւնը գոյութիւն ունենար, կուսակցա-կանները Ամերիկայի առաջնորդութիւնը մատի փաթթոց ընելով երկու հակառակ կաթողիկո-սական տեղապահներ չէինք ունենար։

Եթէ ոչ-կուսակցականները կազմակերպ-ւած ըլլային, Նիւ Եորփի Հայութիւնը երկու ե-կեղեցի չէր պահէր, եւ հետեւարար ամսական 350 տօլարը փոխանակ օտարներուն գրպաննե-րը լեցնելու՝ մեր մերկ ու անօթի եղբայրնե-րուն եւ քոյլերուն կը դրէկէր։

Եթէ ոչ-կուսակցականները կազմակերպ-ւած ըլլային՝ անցեալ պատգամաւորական ընտ-րութեանց միջոցին կատարուած Թէճընիական սիսթեմը չէր կիրարկուէր։

Զեղոքներ, ոչ-կուսակցական Հայեր, ըն-

բըռնեցէք կացութիւնը, եւ անյապաղ միացէք
Հայ Զեզոքներու Համազգային Միութեան: Հա-
յութեան շահը այս կը պահանջէ. Հայաստանի
շահը ա'յս կը պահանջէ. Զեր եւ Զեր զաւակ-
ներուն ու թոռներուն շահը ա'յս կը պահանջէ:

Հայ Զեզոքներու Համազգային Միութիւ-
նը իր գոյութեամբ վերջ պիտի դնէ կուսակցա-
կան ազտոտ պայքարին, եւ պիտի հարկադրէ
կուսակցութիւններուն փոխել իրենց ընթացքը
դէպի լաւը, դէպի բարին, դէպի վսեմը:

ՆՊԱՏԱԿ Դ.

Օժանդակել ազգային կառավարութեան եւ
այն հաստատութիւններուն, որոնք անկեղծօ-
րչն կը ջանան բարձրացնել բարոյապէս եւ նիւ-
թապէս Հայութեան շահերը:

Վաղը գերութեան ճաթած պատեանը պի-
տի թօթափենք եւ ազտոտ Հայաստանի մէջ ա-
զատ Հայ քաղաքացիներ պիտի ապրինք: Ամեն
Հայ, կին թէ ճարդ, իր գաղտնի եւ անկաշ-
կանդ քուէով պիտի ընտրէ Ազգային կառավա-
րութիւնը: Կուսակցութիւնները այն տեղ ալ
պիտի ջանան խաղալ իրենց հին խաղը, եւ ի-
րենց չհամակրած կամ չուզած կառավարու-
թեան գործունկութիւնը ամուլ ընել եւ այսպէ-
սով վնասել մեր ազգային խոռաջիմութեան: Անոնք անմիաբանութեան գարշելի որոմները ի-
րենց հետ Հայաստան պիտի տանին եւ արտա-
սահմանի մէջ կատարուած խաղքութիւնները

մէծ ծաւալով Հայրենիքի մէջ պիտի երեւին:
Հայ Զեզոքներու Համազգային Միութիւնը
նախատեսելով այս՝ կ'ուխտէ Հայութեան օ-
րինաւորապէս ընտրուած կառավարութեան նե-
ցուկ եւ զօրավիր ըլլալ եւ ամեն կերպով օդ-
նել որ իր կոչումը լիովին կատարէ:

Հիմա, թերեւս հարցուի թէ Հայ Զեզոք-
ներու Համազգային Միութիւնը ի՞նչ ապահո-
վութիւն կրնայ տալ, որ ինքն ալ կուսակ-
ցութեանց նման պիտի չայլասերի, եւ թէ իր
ազնիւ նպատակները պիտի կարենայ գործադ-
րել:

Երկու տեսակ սխալի կամ ավասերիւ կայ
— գիտակից եւ անգիտակից:

Անկարելի է որ գիտակցարար սխալինք
կամ այլասերինք, որովհետեւ մեր սխթեմը
կուսակցականներուն կոմիտէական սխթէմը
չէ: Հայ Զեզոքներու Համազգային Միութիւնը
հիմնուած է ընկերական ամենահաւասար հիմե-
րու վրայ: Ոեւէ անդամ իրաւունք ունի Միու-
թեանս ամենափափուկ գործառնութեանց ճա-
սին ծանօթանալու: Միութեանս բոլոր գործե-
րը, առանց բացառութեան, միշտ ընկերներու
մէծամասնութեան ձախով կը կատարուին եւ ոչ
թէ «գլխաւոր վարիչ»ներով, այնպէս որ ամեն
գործի մէջ մէծամասնութեան հաւանութիւնը
կ'իշվէ:

Աւելին կայ: Ոեւէ Հայ Միութեանս ան-
դամակցած ըլլայ կամ ոչ, կարող է մեր ժո-

զովներուն ներկայ գտնուիլ եւ իրբեւ միութեանս մէկ անդամը մասնակցիլ վիճաբանութեան, ցուցնել մէր սխալը, եթէ ունինք, կամ ընելու վրայ ենք: Այսպիսիները՝ կուսակցականներուն նման չենք վոնտեր մէր ժողովներէն, չենք լուեցներ զիրենք, որովհետեւ մեր անդամը չէ, այլ չնորհակալութիւն կը յայտնենք եթէ ազգօգուտ թելադրութիւն մը ընեն:

Ուեէ կուսակցական կարող է ներկաչ ըլ-
լալ մեր ժողովներուն։ Մեր բեմը իրենց տրա-
մադրութեան տակ է ամեն ժամանակ երբ փա-
փաքին, ոոյն իսկ մեղի հակառակ խօսելու ի-
րաւունք կուտանք իրենց, եթէ իրենց հակա-
ռակ միհետեն չալութիւնը կ'օգտուի։

Կուսակցութիւնները կարո՞ղ են ցոյց տալ
այսպիսի ազատ ժողովրդապետական սկզբունք
մբ:

Իսկ անդիտակից սխալումին բոլոր ճարդ-կային էակները ենթակայ են, որմէ անկարեվ է խուսափիլ: Բայց ճարդկազին այս թերութիւնը օրհնութիւն է միանգամայն, վասնպի միայն սխալելով ուղղիղ եղանակը կը սորմինք: Գործուած սխալ մը ճանչնալը եւ ընդունիլը ամենավայեմ առաջինութիւններէն մէկն է: Եթէ անդիտակցօրէն սխալ մը գործենք այս կամ այն անհատին կամ խումբինը պիտի չըլլայ, այլ ընդհանուրինը, ու մենք քաջարար, առնաբար պիտի ընդունինք որ սխալած ենք, եւ պիտի աշշատինք խրատուիլ այդ սխալէն: Մեր ազգա-

յին գժբաղկութիւններէն մին է սխալը գործել,
սխալը տեսնել, սակայն լամազօրէն սխալուած
չըլլալը պնդել եւ գործուած սխալը ուրիշի մը
շալակը բեռցնել։ Այս մեր յետամնացութեան
գլխաւոր պատճառներէն մին է։ Զօրավար մը
կատաղի ճակատամարտէ մը յետոյ ըստ.—
«Մէծ ճակատամարտ մը կորսնցուցի եւ բոլո-
րովին իմ յանցանքս էր»։ Եւ այդ զօրավարին
կենսագիրը կ'աւելցնէ, «Այդ խոստովանութիւ-
նը աւելի մեծութիւն կը ներկայացնէր քան իր
բոլոր աղթութիւնները»։

Մենք, ընդհակառակը, կ'ուրանանք եւ կը
մոռնանք մեր սխալները եւ կը շարունակենք
սխալի կրկին ու կրկին, սակայն երբէք չենք
մոռնար ուրիշներու սխալները մտադի փաթթոց
ոնելու:

Այս խիստ յոռի եւ վատ նկարագիր է եւ
պարտինք արձատախիլ ընել մեր մէջէն:

Հայ Զեղոքներու Համագույին Միութիւնը
սա ուղին ընտրած է .— Իյնանք թէ կանգնինք,
պարտինք անկեղծօրէն, հաւատարմօրէն եւ մե-
ծածանութեան հաւանութեամբ դործել — բան
մը որուն կը համաձայնի ամեն ողջամիտ մարդ-
թէ կին:

Ահա՛, Զեղոքներ, անկեղծ, «Հ-կուսակցականներ հայրենասէր Հայեր, մեր նպատակը ըստ կարելոյն բացատրեցինք, եւ բոլորովին վըստահ ենք որ կը համաձայնի նաեւ ձեր իմացականութեան եւ ձեր ապդային շահերու ըմբռու-

նումին հետ։ Աչք կը մնայ մեղ գործել, գործել եւ անդադար գործել։

Ուր որ կը գանուինք, երկրի կամ արտասահմանի մէջ, կազմակերպուեցէք Հայ Զեղոք-ներու Համազգավին Միութեան ընդդրկած նը-պատակներով։ Խանձեցէք բոլոր անկեղծ Հայ սրտերը Հայութեան ծառալու սրբազան հու-րով։ Խօսեցէք, լցուցէք ձեր ձայնը, ուր որ Հայ սիրո մը կայ։ Գոտեպնդուինք սա ան-խախտ հաւատքով, որ յաջողութիւնը անպայ-ման ճշմարիտ եւ անկեղծ հայրենասիրութենէն անբաժան է։ Գրեցէք եւ յարաբերութեան մէջ մտէք մեղ հետ, եթէ այլ քաղաքներու մէջ կը դտնուիք, ու պիտի զրկենք ձեզ Միութեանս կազմակերպութեան բոլոր մանրամասնութիւնները։ Եթէ Նիւ Եորքի մէջ կը բնակիք զրկեցէք ձեր անունը եւ հասցէն եւ մենք մասնաւոր նամակով պիտի հրաւիրենք ձեզ մեր ժողովնե-րուն եւ դասախոսութիւններուն։

Զեղոքնե՛ր, Ոչ-Կուսակցական Հայե՛ր, այլեւս ոեւէ չքմեղանք կամ արդարացում չենք կրնար ունենալ մեր անտարբերութիւնը ծած-կելու։

Յիշենք որ տարիներով արտնջացինք և ող-քացինք Հայ անմիաբանութեան վրայ, ու ա-հա՞ հասաւ օրհնեալ ժամը վերջ դնելու այդ ա-նիծեալ անմիաբանութեան։

Յիշենք որ, իրեւ չեղոք Հայեր մեծ պար-տականութիւններ ունինք մեր ազգին հանդէպ,

ու միմիալն միանալով կարող ենք լի ու լի կա-տարել զանոնք։

Յիշենք որ եթէ մեր քաղաքական կազմա-կերպութիւնները ներկայ աղիտարեր ուղղու-թեամբ գործեն ապագայ ազատ Հայաստանի մէջ, — ինչ որ խիստ հաւանական է իրենց անց-եալը ու ներկան դատելով — ահազին կորուստ-ներ պիտի ունենանք եւ սարսափելի պատու-հասներու պիտի ենթարկուինք։ Եւ այս նկա-տումը ամենահրամայական պահանջ կը դնէ մեր վրայ, որ անոնց ազգավինաս գործերուն հակազդելու համար կազմակերպուինք։

Յիշենք որ անթիւ հայրեր, մայրեր, որ-բեր, բոյրեր եւ եղբայրներ աննկարագրելի վիշ-տը եւ թշուառութիւնը իրենց սիրելի եւ նուի-րական դէմքերուն վրաց մեր քաջալերութեան եւ օգնութեան կ'սպասեն։

Չեզոքնե՛ր, բացէ՛ք ձեր մտքի աչերը եւ տեսէ՛ք, Հայաստանի ապագայ անկաշառ եւ անողոք պատմագիրը լայնաբաց աչքերը սե-ւոած չեշտակի մեղ կը նալի։ Նա կ'ուզէ գիտ-նալ, երբ սկսի նկարագրել մեղ, թէ իր գրիչը արմօթի, նախատինքի եւ անէծքի մելանով պի-տի թրջէ թէ պարտաճանաչութեան եւ փառքի։

Որը՞ պիտի ընտրենք, փառքը՞ թէ ամօ՞ թը։ Մենք բացարձակապէս վստահ ենք, որ բոլոր ոչ-Կուսակցական Հայեր, ազգային այսպիսի կենսական պէտքին առջեւ պիտի փշեն ամեն նկատում, ամեն շահ եւ ամեն համոյք եւ պի-

տի վութան կատարել իրենց պարտականութեմբ միանալու համար Հայ Զեղոքներու (ոչ-կուսակցականներու) Համազգային Միութեան:

Հասցէ՝
Armenian Non-Partisan Pan-National Union
P. O. Box 278
New York City

Պ. ընթերցող, կը խնդրենք որ կարդալէ վերջ, ուրիշ ոչ-կուսակցականներու տաս, թողձեր միջոցով այս գրքոյի իր բարերար գործը տարածէ բոլոր Հայրենասէր Հայ սրտերու:



2013

ՀՀ Ազգային գրադարան



61ML0039577

Ոչ-կուսակցական եղբա՛յր, կամ
քոյր, մի՛ ըսեր, «Թող ընեն նալինք,
եթէ յաջողին՝ ես ալ կ'ընկերանամ»,
այլ ըսէ. «Հիմա՛ պիտի ընկերանամ,
որ յաջողութիւնը ապահովուի»:

323.1(47)
2-24

This handbook was based on three workshops organized by the Institute for Democracy in Eastern Europe (IDEE) for women leaders from the Caucasus in 1999-2000. The workshops were part of a year-long programme called "Working Together-Networking Women in the Caucasus" aimed to provide training and support for improving organizational leadership, advocacy, and networking skills. IDEE would like to thank its NGO partners: the Armenia PEN Center, the Association of IDP Women in Georgia, and the Association for the Protection of Women's Rights named after Dilara Alieva in Azerbaijan who compiled, edited, and published this handbook in three Armenian, Azerbaijani, Georgian, and Russian-language versions.

IDEE would also like to thank the Bureau of Educational and Cultural Affairs of the U.S. Department of State for its generous support for the handbook and women's leadership program.